

ԱԳՈՆԷ ՅԻՅԱԹԼԱՐԸ

ԲԵՆԷ	1 ^ա ՄԵԼԷ	6 ՄԵԼԷ	3 ՄԵԼԷ
ՄԲԱՆԳՈՂ	140 ղ.	70 ղ.	40 ղ.
ԽԱՇՐԱ	150 ղ.	80 ղ.	45 ղ.
ՄԷՍ. ԷՆԷՆԳԻՅԷ	32 ֆ.	17 ֆ.	10 ֆ.
ՄԷԿԻԿԷ	20	գր. ման	

ըզգաս, քըրզգահ ինքնիպաւան մա-
ն ինքնիկը թէա՛հուտ իրովմիւր վե-
տախիւքը Մարտիրո՛յ Շահանշիւն պարզ
էնթէլերիման ժամաորմա թէքթիպթե՛
թնջըլաթըն պաշաւանաբաղ, վէ էվ-
էնէ գօսթըթթօ ինք յըսմաթթ անէլե-
ալընմըլ օլան էնէնէլ գապըլմանը-
ն առախ յուալանիկը կեննաթէլե-
քը, պու մաաաա պիւ արէնէնէ գաաաա
վզըլէ ֆիլէլ գօսըլմըլ օլտուզընաան,
լայաթթ ժուէնաֆաղան աաալը վէ
էնքնիկը վէ էնիքնիքն պօղուլաալան-
ն, միւլընէ թնաաաաաա իտէնէք
հզուրտընա անֆի իննն հէ վէլայէն
պթիլէսինն ժամաորմա ուուուլէն
վիզիլէն վէ սէրլան թնջիլէլ իննն
պը Աքըսաթթիլտէ օլան նիզալանն
իհալաըընըն հէման թլազիգիլէ իւ-
ղղան իտաաաաաա վէ աաազըքըր գապ-
էնէին թնաթըր ուուուլ էն նիզալան
իշէնին Ջապիլէն նէզարէթի իաա-
նիքն պըզըլմաթթալ մազգէտ հաալ
մայաաաաաաաաաա, նէզարէթը միւլա-
էնա մազիլէթիւնին Տէքաաաաաթ վէ
նաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա
ն

(Stylus)

հաջեմեանին շու կիւնկերութ ինքա ի-

